

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ա Յների ժաղարին նոր աղաբութիւնը :

Ո՞ւ օրագրիս պաշտօնն ու վախճանը ինչուամն հիմա տարբեր եղած ըլլալով հասարակ լրագրաց վախճանէն՝ թէպէտ և ըստ ինքեան չպարտաւորիր քաղաքական լուրեր պատմելու, բայց ստոյգ ու մեծամեծ դիպուածները գէթ երբեմն որ պատմեր է՝ տեսեր ենք որ հաջո եղած են ընթերցողաց : Ո՞ւ յմը աս պատճառաւ, մէյմըն ալ որ Դերմանիոյ ու Դաղղիոյ զանազան լրագրաց պատմածներուն ուղիղը հաստատուի և ծուռը շակուի գէթ ըստ այսմ մասին, կը դնենք հոս Ա Ենետիկ քաղաքին ազատութեան համառօտ պատմութիւնը . մանաւանդ որ մենք աս դիպուածներուն մէկ մասին ականատես եղած, մէկ մասն ալ ականատես ու հաւատարիմ մարդկանց վկայութեամբը ստուգած ըլլալով՝ կը պարտաւորինք նաև հոս գտնուած աղգային անձանց և աշակերտաց ապահովութիւնն ու հանգստութիւնը աս միջոցով հրատարակել ազգայնոց, և ամբողջ ու վստահելի տեղեկութիւն մը տալ եղածներուն վրայ :

Դանի որ Պիոս, Խններորդ սրբազան պապը Հոռվմայ քահանայապէտ ընտրուեցաւ, ու սկսաւ իր ժամանակաւոր տէրութեան կառավարութիւնը բարեկարգել, ոչ միայն իր հպատակաց՝ այլ և օտարաց զարմանալի կերպով մը սիրելի ու մեծարելի եղաւ, ինչպէս որ ամենուն յայտնի է : Ո՞ւ ամսաւոր կերպով մեծ աղդեցութիւն ունեցաւ իր անունն ու բռնած ձամբան բոլոր Խտալոյ բնակչացը վրայ, այնպէս որ Ալեյյէ Պիոս Խններորդ ձայնը կարծես թէ մեռելոց յարութիւն տուող փողի մը ձայն եղաւ իրենց մէջ :

Եւրոպայի այն տէրութիւններն ալ որ սահմանադրական կառավարութիւն

ունին՝ ախորժելով մը կը դիտէին ու կը դովլէին Պիոսի ջանքը, դիտնալով որ Լարոպայի հիմակուան բարեկիրթ ու յառաջադէմ ազգաց յարմար կառավարութեան կերպը աս է . ասանկ էին գլխաւորապէս Խնդղիացիք ու Դաղղիացիք . իսկ միապետական կառավարութեանց մէջ Խւստրիոյ ան առէնի կառավարութիւնը հարկաւ կը տագնապէր ան բաները տեսնելով . վասն զի Խտալոյ մէկ մասը արդէն իրեն ձեռքն էր, մէկալ մասին վրայ ալ ինչուան աս Պապին ընտրուած ժամանակը ինքը ազգեցութիւն շատ ուներ . գիտէր որ իրեն հպատակ Խտալացիները մեծամեծ տժգոհութիւններ ունէին իրեն դէմ, ու ատեն ատեն աս տժգոհութիւնները թէ գրուածքով և թէ ոտք ելելով յայտներ էին, և երբ ալ ըլլայ՝ առիթմը գտածներնուն պէս բոլորովին իրմէ գլուխ քաշելու պատրաստ էին . ասանկ էին Ա ումարտիա և Ա Ենետիկ նահանգներուն բնակիչները : Խտալիոյ ինքնազգուխ մանր տէրութիւններուն մէջ ալ մեծամեծ շարժմունքներ կը տեսնէր, որով կամաց կամաց իրարուհետ միանալով՝ գէթ գաճնակցութք՝ մէկ ազգ ու մէկ ինքնազգուխ ազատ երկիր մը ձեանալ կը ջանային . կը հասկընար թէ ան շարժմունքներով անտարակոյս իրեն հպատակ Խտալացիներն ալ պիտի գրգորին ու զինքը նեղը պիտի ձգեն : Այս կասկածներն ու վախերը գրով ալ յայտնեց Ո՞ւթեթէոնիք իշխանը Խնդղիոյ ու Դաղղիոյ տէրութեանց . բայց անոնցմէ աս խոհեմպատախանս առաւ թէ ու մէկ ու իրենք և ոչ Շեստրիան պէտք է խառնուին Խտալիոյ ազատ տէրութեանց ներքին գործողութիւններուն, մանաւանդ թէ պէտք է հաւնին ու օգնեն ալ անոնց գովելի ջանքին՝ խորհրդով ու բարի օրինակով : Տեսաւ Ո՞ւթեթէոնիք, որ առած պատախանը ուղածին պէս չէր . բայց պէտք եղաւ որ լուէ, ու մէկ կողմանէ Խտալիոյ ինքնազգուխ տէրութեանց բաներուն չխառնուիլ յուցընելով՝ մէկալ կողմանէ սկսաւ Խտալիան խումբ խումբ

զօրքերով լեցընել ու սահմանագլուխ ները ամրցընել . ջանք ըրաւ որ ինչուան սահմանէն ալ անդին անցնի պատճառանքով մը , և Ֆերրարա քաղաքին տիրեց՝ որ Պապին տէրութեան մասն է . բայց թէ Պապը և թէ մէկալ տէրութիւնք բողոքեցին այն անիրաւութեանը դէմ , ու պէտք եղաւ որ զօրքը Ֆերրարայէն ետքաշէ :

Ի՞ն միջոցին Խտալիոյ ամէն տէրութեանց շարժմունքը , եռանդը , ազգասիրութիւնը կը բորբոքէր . ան տեսնելով լ ոմակարտիոյ ու լ ենետիոյ գաւառներուն բնակիչներն ալ սրտերնին կ'եփէր որ իրենք ալ քանի մը ազատութիւն ձեռք ձգեն՝ նաև Ի՞ստրիոյ հապատակ մնալով . ուստի հասարակ ժողովուրդը հազար ու մէկ խօսքեր ըսելով ու ասդիս անդին զրելով իրենց միտքը կը յայտնէին . իսկ օրէնսգէտ ու խոհեմմարդիկ սկսան մէկզմէկ յորդորել որ օրինաւոր կերպով պահանջեն Ի՞ստրիոյ տէրութենէն այն ազատութիւններն որ նոյն իսկ Ի՞ստրիան Խտալիոյ աս մասերուն տիրած ժամանակը , այսինքն 1815ին , գրով խոստացեր էր տալ կ'ըսեն , ու միայն մէկքանին տուած ըլլալով՝ կամաց կամաց ոչ միայն անոնք ետ առեր էր , հապանաւ նոր նոր ծանրութիւններ աւելցուցեր էր իրենց վըրայ : Տեսաւ տէրութիւնն որ ասոնց պահանջմունքները՝ գէթ ըստ մեծի մասին՝ իրաւացի են . ուստի հրաման տուաւ որ մէջերնէն մարդիկ ընտրեն , ու անոնց ձեռքովը իրենց ինդիրքները առաջարկեն կայսեր :

Խտալացիք աս բաներէս յոյս առածքիչ մը հանդարտածի պէս էին , բայց շատն ալ մեծ անհանգստութեան մէջ էին : Ի՞ս անհանգստութիւնը աւելի շատցաւ երբոր տէսան Խտալացիք որ տէրութիւնը գեռ իրենց ինդիրքներուն պատասխան մը չտուած՝ սկսաւ սաստիկ զգուշութիւններ ընել , և նախ առաջարկութիւններն ընողներուն գլխաւորները՝ որ էին լ ենետիկէն Դանիէլ Ո՞անին փաստաբանը , և Ի՞հկողայոս Ո՞առմմագէյ մատենագիրը , մէ-

կալ քաղաքներէն ալ ուրիշքանի մը հոգի բունեց բանտ դրաւ . Երկրորդ՝ առաջ որ բոլոր Խտալիոյ մասին մէջ 30,000 զօրք հազիւ ունէր՝ ան միջոցին այնչափ շատցուց անոնց թիւն որ ինչուան 150,000^b հասաւ կ'ըսէին : Ի՞սկը ալ բաւական չսեպելով , զանազան սպառնական հրովարտակներ հանեց տժգոհ Խտալացւոց դէմ : Անզուան պատերազմական օրէնք ալ հրատարակեց , որ սոսկալի պատիժներ կը սպառնար Խտալացւոց՝ թէ որ ի՞նչ և իցէ կերպով կամ նշանով և կամ խօսքով ցուցընել ուղէին իրենց ազատահրութիւնը և տէրութեան դէմ թշնամութիւնը . և աս օրէնքին գործադրութիւն պիտի սկըսէր մարտի 13ին : Խտալացւոց դառնութիւնն ու կատաղութիւնը այնչափ էր աս բաներուս վրայ որ մեծ ու պատիկ՝ հարուստ աղքատ՝ ամէնքն ալ տրտում տիսուր կը պտրտէին տարակուսած , ու աս տարի բարեկենդամնին ամէն քաղաքական ուրախութիւններէն ու սովորական հանդէսներէն ետ կեցան :

Ի՞ս վիճակիս մէջ էին լ ենետիոյ՝ ինչպէս նաև լ ոմակարտիոյ բնակիչները՝ երբոր լսեցին Դաղղիոյ վերջի խոռվութիւնը , թագաւորին ձգուիին ու հասարակապետութեան հաստատուիլը . ասով սիրտ առին որ իրենց յոյսն ալ աւելի շուտով ու դիւրաւ կատարուի . վասն զի Դաղղիացիք հասարակապետութիւնը ըլլալէն ետքը՝ բնական կերպով մը աւելի սէր ցուցընել սկսան Խտալացւոց վրայ ընդհանրապէս : Ի՞նկէց՝ ի զատ Խտալացւոց քաղաքագէտ իմաստունները տարակոյս չունէին որ Դաղղիոյ աս մեծ փոփոխութիւնը շատ աղքեցութիւն պիտի ունենայ Խորոպայի ուրիշ տէրութեանց վիճակին վրայ ալ , որով անշուշտ մեր ազատութիւնն ալ աւելի պիտի զիւրանայ կ'ըսէին : Խրացընէ , Դաղղիոյ յեղափոխութեամն լուրը Ի՞նգղիա ու Դերմանիա հասածին պէս՝ մեծ ուրախութիւն եղաւ հասարակ ժողովրդոց , ան ուրախութիւնը շուտ մը աձեցաւ սաստկացաւ , ու վառեց բորբոքեց այն ազատութեամն սի-

լոյն կրակը որ ամէն տեղ արդէն կը միար , ու այսպիսի փոթորիկի մը փշելուն կը սպասէր : Պատէնի , Պաւերայի ու Պրուշի տէրութիւններէն սկըսած՝ ինչուան Գերմանիոյ ամենէն պրզտիկ գրսութեան ժողովուրդները ոտքելան ու սկսան խնդրելիրենց գլխաւորներէն ազատութիւն տպագրութեան , ժողովուրդը զինելու հրաման , սահմանադրական կառավարութիւն , հասարակաց խորհրդարան և այն . այն տէրութիւններն ալ սկսան կատարելիրենց հաբատակաց խնդիրները :

Ո՞հայն Ո՞եթթէոնիք իշխանն էր որ ոչ միայն միտքը զրած էր որ ամենեին իր ձամբան չփոխէ , այլ նաև ուրախութիւն մը կը ցուցընէր Գաղղիոյ խոռվութեանցը վրայ՝ ըսելով թէ ։ Շնա այն ականն որ Գաղղիացիք Խտախիոյ ու Գերմանիոյ տակը կը փորէին՝ ատենէն առաջ բռնկեցաւ ու ձաթեցաւ Փարիզում մէջ , ու մեզի ատեն տուաւ որ ըզդուշանանք ու դիմացնիա փորուած անդունդին մէջ չինանք . . . Շայց խաբուեցաւ : Քան օր չանցաւ վրան , այն ականը Ո՞ենայի մէջ ալ ձաթեցաւ . որով ինքը Ո՞եթթէոնիք իշխանութենէն ձգուեցաւ , ու փախչելով հազիւ ազատեցաւ այն ամենահանդարտ կարծուած ժողովրդեան ձեռքէն : Իդէն հետ վերցուեցաւ նաև այն կառավարութեան կերպը որ Շնոտրիոյ կայսէր ալ հաճոյ չէր՝ թող թէ հպատակներուն և օտարաց , ուստի ուր որ աս աւետիօը լսուեցաւ՝ Այրոպայի ամէն կողմը շատ մեծ ուրախութիւն եղաւ :

Շայց ովկ կրնայ պատմել Խտախիոյ ժողովրդոց ցնծութիւնը . Ո՞եթթէոնիքին իյնալը կարծես թէ իրենց ազատութեանը աւետիսն էր , այնպէս ամէն տեղ սկսան ոտք ելլել . աւստրիական տէրութեան իշխաններն ալ սասանած՝ ինչ ընելիքնին չէին գիտեր : Ի՞յն իրեք օրն որ Ո՞ենայի մէջ խոռվութիւնը երթալով մեծցեր էր , ու կայսը ժողովրդեան ուզած բաները կատա-

րել խոստանալով հազիւ քիչ մը հանգարտեր էր , Խտալացւոց ազատութեանը նոր գարուն սկիզբն եղան զարմանալի կերպերով . . . Շայց մենք աս անգամ Ո՞ենետկոյ ազատուելուն պատմութիւնը դնենք , անով մէկալքաղակներունն ալ քիչ շատ կ'իմացուի :

Ո՞ենայի խոռվութեան ձայնը մարտի հօնն հոչակուեր էր Ո՞ենետկի . բայց ժողովուրդը դեռ կէս իրաւ՝ կէս երազի պէս բան մը սեպելով այն լուրերը , իրարու պատմելու և ասկէ ետքը բազդերնիս պիտի բացուի ըսելու հետ էին : Երկու օր անցաւ , մարտի 17ին ձայն ելաւ թէ կայսրը զրոց քննութիւնը վերուցեր է , ու հրաման տուեր է որ Շնոտրիոյ հպատակ ամէն գաւառներն ալ իրենց երեսփոխանները խրկեն Ո՞ենա չորս ամիսէն , ու սահմանադրական ըլլայ ասկէց ետքը Շնոտրիոյ կառավարութիւնը : Ի՞ս խոստմունքները որչափ ալ ուրախալի ըլլային՝ մեծ ազդեցութիւն մը չըրին և ոչ Ո՞ենայի ժողովրդեան՝ թող թէ Խտալացւոց վըրայ . մէյմը որ բռնի կերպով մը առնուած էին այն խոստմունքները , ինչպէս որ Ո՞ենայի լրագիրներն ալ կը վկայէին . մէյմըն ալ որ բաները այն աստիճանի փոխուելին ետքը՝ Շնոտրիոյ հպատակները ամէնն ալ ուրիշ շատ աւելի ազատութիւններու կը սպասէին , ուստի շատը կը կանչէին թէ Ալ ուշէ , ուշէ :

Շայց Ո՞ենետկոյ ժողովուրդը իր սովորական խաղաղասէր ու բարեսիրտքնութեամբը աս լուրերուն վրայ մեծ ուրախութիւն ցուցընելով՝ նոյն օրը ժողովուեցաւ սրբոյն Ո՞արկոսի հրապարակը , և . . . Այցել սահմանադրութիւն , Այցել կայսրն , Այցել քաղաքապետն , կանչելով , նախ և առաջ ամէնքը մէկ բերան իննդրեցին որ իրենց իրաւանցը երկու ախոյեանները , այսինքն Յնոմիազէոյ ու Ո՞անին , արձեկուին ելլեն բանտէն : Քաղաքապետը , որ էր Փալֆի կոսմը , չկրցաւ չէ ըսել . վասն զի չէ ալ ըսեր նէ՝ ժողովուրդը բռնութեամբ պիտի կոխէր բանտը , դռները պիտի

բանար . Հրամանը տրուելուն պէս վաղեցին բանար , հանեցին ան երկու կը տրիչները , և ուսերնուն վրայ բռնած՝ յաղթանակաւ տարին հրապարակը . հոն “ Աեցցէ Ծոմմազէոյ , Աեցցէ Ուանին , Աեցցէ Խտալիա , կանչելով պտըտցուցին զիրենք ու ինչուան տներնին տարին անթիւ բազմութեամբ : ” Եղնապէս նոյն հանդիսով գնացին ազատեցին նաև ուրիշ անձինք ալ որ քաղաքական յանցաւորի անունով բանտ դրուած էին : Տեսնելու հանդէս մըն էր ան օրը ժողովրդեան ցնծութիւնը . ամէնքն ալ մեծ ու պզտիկ՝ Խտալիոյ եռագոյն գրօշակները բացած (կանանց , Ճերմակ ու կարմիր) , և կամայն գոյներով ժապաւէններ ու ծովեր դրած կուրծքերնուն ու գլխարկներնուն վրայ՝ վեր վար կը պտըտին փողոցներն ու հրապարակները , ուրախակից ըլլալով իրարու և կանչելով անդադար , “ Աեցցէ Խտալիա , Աեցցէ Պիոս Խններորդ , Աեցցէ Ուենետիկ , և այլն :

Դիսո՞ որ այն օրուան ուրախութիւնը բոլորովին առանց տրտմութեան ըստվերջացաւ . վասն զի տերութիւնը կասկածելով՝ հրամայեց որ բոլոր զինուորները դուրս թափին , փողոցները շարուին , ու ժողովրուրդը հրապարակէն ցրուեն . ժողովրդեան մէջէն ումանք չուզելավ մտիկ ընել , քանի մը հոգի վիրաւորուեցան զինուորներէն , մէկ հոգի մըն ալ բազմութեան մէջ կոխկըռտուելով մեռաւ :

Երկրորդ օրը , մարտի 18^{են} , ժողովուրդը կարծէս թէ նախընթաց օրուան ուրախութիւնը մոռցեր էր , ու նորէն տրտում տիրուր՝ մանաւանդ թէ շփոթած կերպով մը կը պտըտիր . շատ խանութներ գոց էին , և անանկ հանդարտութիւն մը կը տեսնուէր քաղաքացւոց վրայ որ փոթողիկ մը փրթելու մօտ ըլլալուն տարակոյս չկար : Ահօրուան մօտիկ հասարակ ժողովրդէն քանի մը մարդիկ ու տղաք սրբոյն Ուարկոսի հրապարակին մէջ երկու խրուաթղինուորներու նախատինք մը կ'ընեն . անոնք թուրերնին քաշելուն չմնար ,

ժողովուրդը վրանին կը դիզուի՝ քարով փայտով կը ծեծէ զիրենք , այնպէս որ հազիւ հոնտեղի զինուորանոցը կը փախչին : Ի՞ն միջոցին քաղաքին դիմացը կեցող պահապան նաւէն երկու անգամ թնդանօթ նետեցին . այն նշանէն զինուորանոցներուն մէջ որչափ զինուորներ որ կային դուրս թափեցան : Հրապարակին մէջ կեցող ումբաձիկ ըստուած գունդին հրաման եղաւ որ հրացաննին պարպէն հոն դիզուած ժողովրդեան վրայ . անոնք որովհետեւ Խտալացի էին աղգաւ՝ հրացաննին դէպ ՚ի վեր օգուն մէջ պարպէցին . բայց հրապարակին մէկալ կողմէն ներս մտաւ Քինսքի ըստուած գունդը՝ որ խրուաթ էին , ու հրամանը լածին պէս կրակ թափեցին ժողովրդեան վրայ : Ժողովուրդը իրար անցած՝ սկսաւ փախալուիլ , բայց քանի մը հոգի հոն լնկան մեռան , շատ մարդիկ ալ վիրաւորուեցան : Վարսավին ու տրտումնութիւնը տիրեց քաղաքին վրայ , ամէն մարդ մէկդի քաշուեցաւ , զօրքերն ալ դարձան իրենց զինուորանոցները մտան :

Ի՞ն միջոցին քաղաքացւոցմէ մէկքանի սրտոտ մարդիկ , որոնց գլխաւորն էր Ուանին փաստաբանը , գնացին Պաշտոնակալաց ատեանը՝ և առաջարկեցին որ քաղաքը հանդարտութեան մէջ պահելու և ուրիշ նոր նոր խուվութեանց պատճառ չտալու համար՝ շուտ մը քաղաքական պահապան զօրք ² հաստատուի : Հաւանեցան պաշտօնակալները , շուտ մը աղերսագիր մը շինեցին ու գնացին մէկէնքաղաքապետին ձեռքը տուին . նոյն ինդիրքն ըրաւ նաև պատրիարքը , և ուրիշ շատ երեւելի անձինք : Փալֆի քաղաքապետը գեռ Ուեննայէն հրաման մը չունէր աս բանիս համար . բայց տեսնելով որ ուշացընել չըլլար՝ Օիլի սպարապետին հետ խորհուրդ ըրաւ ու տուաւ հրամանը : Ժողովուրդը աս լածին պէս՝ ամէնքը վազող վազողի եղան որ զինուոր գրուին , քանի մը վայրկենի մէջ հրապարակները լեցուեցան զինեալ

պահապաններով, և քաղաքը բոլորովին հանդարտեցաւ :

“ Եղին իրիկունը ուշ ատեն շոգենաւ մը հասաւ Արքեստէն Ա ենետիկ՝ կանանչ ու կարմիր լապտերներով, ու մէջիները սկսան կանչել ուրախութեամբ .

“ Եթցէ Ա ենետիկ, Եթցէ Աահմանազրութիւն „ : Խողովուրդը վազեց ծովեզերքը, ոմանք ալ նաւակներ մը տած՝ շոգենաւուն մօտեցան, իմացուեցաւ որ Արքեստացիք մասնաւոր շոգենաւով մը ուզեր են սովորական թղթաբերէն առաջ Ա ենետիկ հասցընել կայսեր տուած սահմանադրութիւնը : Առապէտ Ա ենետկեցիք արդէն սկսեր էին այն սահմանազրութիւնը գործնական կերպով վայելել, բայց երբոր Փալֆի քաղաքապետը ելաւ պալատին պատրշգամէն կարդաց կայսերական հրովարտակը, անպատմելի եղաւ ժողովրդեան ցնծութիւնը . մէկէն ’ի մէկ պատուհանները լուսաւորեցին, ու ինչպէս որ սովորութիւննին է՝ պատուհաններէն դիպակներ, գոյնզգոյն լաթեր ու գեղեցիկ կապերսներ կախեցին, եռագոյն դրօշակներ բացին, հրապարակին մէջի փառաւոր ժողովարաններէն երկուքին անունները փոխեցին, մէկուն անունը զրին Աահմազէ՞յ՝ մէկալինը Աանին, ու գրեթէ բոլոր ան գիշերը և երկրորդ օրը, որ կիրակի էր, ուրախութեամբ անցուցին . քաղաքացի զօրքը երթալով շատցաւ, և աւստրիական զօրաց մէծ մասը՝ որ Ատալացի էին՝ քաղաքացւոց հետ սկսան մէծ ընտանութեամբ վարուիլ:

Արկրորդ օրն ալ նոյնպէս խաղաղութեամբ անցաւ, բայց երրորդ օրը, մարտի 21st, մէկ անհանգստութիւն մը տիրեց բոլոր քաղաքացւոց վրայ որ պատճառը թերեւս իրենք ալ ամէնքը չէին գիտեր . միայն աս կը տեսնէին որ գերմանացի պաշտօնատէրները, աւստրիասէր Ատալացի իշխաններէն ոմանք, քաղաքապետին ընտանիքը և ուրիշ շատ աւստրիացիներ կը ձգէին կ'ելէին քաղաքէն . քաղաքացի զօրքերը բաւական զէնք չունէին, աւստրիացի զօրքերը իրենց զինուորանոցներուն մէջ կարծէս

թէ պատերազմի կը պատրաստուեին, մէկ կողմանէ ալ նաւարանին՝ տեսակ տեսակ ուումբեր և ուրիշ հրազէնքի նիւթեր կը կրէին զինուորները և քաղաքին պահպանութիւն ընող մեծ նաւուն մէջ կը լեցընէին :

Հասարակ ժողովուրդը աս բաներս տեսնելով ու իրարմէ վախնալու բաներ լսելով՝ մեծ տագնապի մէջ էին . սասոյգ բան մը չէին գիտեր, բայց գիտնային ալ նէ՝ առանց զէնքի բան մը չէին կը նար ընել . ուստի խուռն բազմութեամբ եկեղեցիները կը դիմէին աղօթքի, և մանաւանդ սրբոյն Աարկոսի տաճարը՝ ուր նոյն առաւօտը սուրբ Աստուածածնայ հրաշագործ պատկերը բանալ տրւեր էր պատրիարքը : Խակ քաղաքացի զինուորներէն ոմանք իրարու իմացուցին թէ քաղաքը վտանգի մէջ է . խօսք զրին մէջերնին որ պէտք է մահը աչքերնիս առնունք ու երթանք տիրենք նաւարանին, ան ատեն անվախ մը չէնք ունենար . բայց աւելի խոհեմները խորհուրդ տուին որ քիչ մըն ալ սպասեն :

Դիկուան դէմնաւարանին գործաւորներուն մէջ խուվութիւն մը սկսաւ : Ասոնք, ինչպէս նաև քաղաքացւոց մէծ մասը, սաստիկ ատելութիւն ունէին Աարինովիչ անունով ծովային զօրավարի մը զէմ՝ իր չափէ գուրս խատութեանն ու անգթութեանցը համար . տեսան որ ինքն է նաև հրամայողը որ նաւեր ու նաւակներ լեցուին ամէն տեսակ կրակ ձգող նիւթերով ու քաղքին այլ և այլ կողմերը խրկուին . ուստի կատաղաբար վրան վազեցին որ սպասնեն . բայց քաղաքացի զինուորները վըրայ համնելով ազատեցին զինքն ու ապարագին որ մէյմըն ալ նաւարանին մէջ չերենայ : Ան գիշերը բոլոր ժողովրդեան մէջ աս ձայնս տարածուեցաւ թէ Աարինովիչը միտք ունի եղեր յանկարծակի կրակ տալու քաղաքին և մէծ մասը մոխիր դարձընելու . և թէ կազի գործարանին մօտ ալ ական մը բացեր է ծածուկ, ու դիւրավառ նիւթեր և թնդանօթներ զրեր է հօն որ

կազմին Ճամբան բուընկցընէ , որ ան միայն բաւական էր քաղքին գլխաւոր ու գեղեցիկ կտորը քանդելու՝ բիւրաւոր անմեղ մարդկանց արիւնը մտնելով : Վաղաքացի զինուորները շատ աշխատեցան որ հանդարտեցընեն ժողովուրդը՝ ըսելով թէ ալ Ուրինովիչը նաւարանին դռնէն ներս ոտք պիտի չկոխէ , և թէ պահապան նաւուն մէջ հրազէնք ու խրուաթ զօրք չմնաց :

Բայց Ուրինովիչ՝ չգիտցուիր թէ ինչ մոտքով՝ երկրորդ առաւօտը , այսինքն մարտի 22^ն , սովորական ատենէն ալ առաջ կ'ելլէ կ'երթայ նաւարանին ներս կը մտնէ : Վանի մը պաշտօնատեարք զինքը հոն տեսածնուն պէս՝ կը ստիպեն որ շուտ փախչի ազատի անկէց , նաւակ մը կը խոթեն զինքն ու դէպ 'ի ծով կը տանին , կը տեմնէն որ երկրթէ վանդակով դուռը գոյ է . երթանք բալիքները դտնենք բերենք ըսելնուն չմնար , կ'իմաննան գործաւորները , վրայ կը համսին բազմութեամք , կը սկսին յիշոցներով կանչուրուտել կատաղաբար ու յարձեկիլնաւակին վրայ : Ուրինովիչ տագնապած՝ հազիւ թէ ինքզինքը նաւարանին աշտարակներէն մէկուն մէջը կը ձգէ ու ներսէն դռները կը գոցէ : Պաշտօնատէրները կը սկսին աղաչել պաղատիլ գործաւորներուն որ հանդարտին , խնայեն ան ողորմելոյն , գոնէ կեանքը շնորհէն . որու կ'ըսես . կը զարնեն տապարներով՝ կը կոտրեն դըռները , վեր կը վազէն , ու Ուրինովիչն ոտուրներէն բւնած՝ սանդուղներէն վար կը քաշեն , իրենց ձեռքի սուր սուր երկրթէ Ճանկերովն ու տէգերովը վրաւորելով՝ չարաչար կը սպաննեն :

Ես լուրը փայլակի պէս տարածուեցաւ քաղաքը . մըր կը խղձար , որը կ'ուրախանար , շատն ալ գիտնալով Ուրինովիչին ըրած անգիտութիւնները , և մանաւանդ նոյն օրուան չար դիտաւորութիւնները՝ փառք կուտային Ես տուծոյ որ այնպիսի մեծ վտանգէ ազատեցան : Վաղաքին մէջ մնացած մեծամեծները սարսափեցան . վասն զի ժողովուրդն ալ յայտնի կ'ըսէր թէ աս

Ուրինովիչին ըրած պատրաստութիւնները հարկաւ առանց քաղքին մեծերուն գիտութեանը չէին . բայց ձեռքերնէն բան մը չէր գար :

Ունին փաստաբանը լսելուն պէս թէ Ուրինովիչ սպաննուեր է՝ շիտակ դէպ 'ի նաւարանը գնաց , և հօն ժողովուած գտաւ շատ մը քաղաքացի զինուորներ . մէկէն հրամայեց Ուրթինի անունով ծովակալի փոխանորդին որ զինարանին՝ բալիքները տայ . երբոր անիկայ կը դանդաղէր , քովիններուն ըսաւ որ վրան աչք ունենան , հրամայեց որ զանգակը զարնուի՝ որպէս զի գործաւորները սկսին բանիլ , ու դարձաւ ըսաւ Ուրթինիին . “ Եթէ հինգ վայր կենէն բալիքները չգան , զինարանին դուռը կոտրել կուտամ , , , և երբոր իրաւցընէ սկսան դուռը ձեռք առնել , բալիքները եկան : Ունին բոլոր նաւարանին գլխաւոր տեղուանքը քաղաքացի զինուորներէն պահապաններ դրաւ , ու նաւարանին հրամանատարութիւնյանձնեց Կրացիանի զօրապետին՝ որ արդէն հօն պաշտօնի մէջ էր ու ամենուն սիրելի :

Ի՞ն միջոցին Ա իմֆիֆէն ըսուած աւստրիական Իտալացի գնդին զօրավարը նաւարանին դիմացի հրապարակը կեցած՝ չէր ուզէր եռագոյն դրօշակին հընազանդիլ . բայց զօրքը իրենց զէնքերը անոր վրայ գարձճնելնուն պէս՝ ձայնը քաշեց , ու քիչ մը ատենէն ուրիշ ըսպայից հետ ինքն ալ “ Աեցցէ Իտալիա , , կանէց : Պոտայի անունով զօրավարը նոյն ատենն իր զօրքովը նաւարանին մեծ փողոցին մէջ կեցած էր . ասիկայ երբոր քաղաքացի զօրաց գունդ մը տեսաւ որ հեռուանց կուգար՝ առջի բերանը անտարբեր կեցաւ , ու մօտենալուն պէս հրաման տուաւ իրեններուն որ հրացանները պարպեն անոնց վրայ . բայց զինուորները զէնքերնին դէպ 'ի վարձուցին կեցան , սպայից մէկն ալ թրովը զարկաւ զՊոտային վիրաւորեց . ան տեսնելուն պէս՝ բոլոր գունդն ալ քաղաքացւոց կողմը անցաւ , ու քիչ զօրք մնաց քաղաքին մէկալ կողմերը՝ Եստրիա . Ճէպիանէ :

ցւոց հաւատարիմ, անսնք ալ բոլոր խրուաթ էին՝ Վիճակի ըսուած գնդէն :

Եշրու նաւարանին կողմերը աս գործողութիւններս կ'ըլլային, անդին պաշտօնակալ ըսուած իշխանները և քանի մը կտրիչ քաղաքացիք մէկ եղած՝ գնացին Փալֆի քաղաքապետին պալատը, և քաղաքապետը ան միջոցին իր խորհըրդականներովը խորհրդի նստած էր : Եկող իշխաններուն զիսաւորը, որ էր Վարրէր կոմսը, ըսաւ քաղաքապետին թէ “Վաղաքացւոց բացարձակ կամքը աս է որ քաղաքին մէջ որչափ գերմանացի զօրք որ կայ՝ ելլէն երթան ..” : Վաջի բերան քաղաքապետը դէմկենալուզեց . բայց երբոր եկողներուն մէջէն Վէկանի փաստաբանը սկսաւ զօրաւոր խօսքերով սպառնալ որ եթէ աս բանիս չէ ըսուի՝ շատ արին պիտի ըլլայ քաղաքին մէջ, քաղաքապետը հրաժարեցաւ իր իշխանութենէն, ու քաղաքը յանձնեց Օիջի կոմսին՝ որ զինուորական քաղաքապետ ու բերդապետ էր : Օիջին ալ առջի բերանը շատ դժուարութիւններ ցցուց քաղաքացւոց առաջարկութիւններուն դէմ . բայց վերջապէս ամէնն ալ յանձն առաւ, և դաշնագրութիւնը զրուեցաւ ու ստորագրուեցաւ՝ աս պայմաններով .

Ա . Վայրկենէս կը դազրի քաղաքական ու զինուորական կառավարութիւնը՝ թէ ծովային և թէ ցամաքային, և կը յանձնուի Վաժամանակեայ կառավարութեան որ պիտի հաստատուի, և առ ժամն հոս ստորագրուող անձանց ձեռքը կը տրուի :

Բ . Վիճակի գնդին զինուորները, խրուաթ զօրքերը, ցամաքային հրազինուց գունդը, զինուորական ձարտարապետաց գունդը կ'ելլէն քաղաքէս ու բոլոր բերդերէն :

Գ . Վմէն տեսակ պատերազմական նիւթերը Վենետիկ քաղաքին կը մնան :

Դ . Օինուորները անյապաղ ձամբայ պիտի զրուին ծովով դէպ ՚ի Ուշեստ :

Ե . Վպայից ու զինուորաց ընտանիքը ապահով կերպով կը ձամբէ նոր հատատուելու կառավարութիւնը :

Զ . Վմէնեին վսաս մը ըլլար քաղաքական պաշտօնաւորաց՝ թէ խտալացւոց և թէ ստարազգեաց, ոչ իրենց ընտանեացը և ոչ ստացուածքին :

Է . Վեծապատիւ Օիջի կոմսը խօսք կուտայ իր պատուոյն վրայ՝ որ ամենէն ետքը ելլէ Վենետիկէն, այսինքն երբոր վերի պայմանները բոլոր կատարուին : Վէկ շոգենաւ մը մասնաւոր կը պատրաստուի իրեն համար, իր հետը եղողներուն և մնացած զինուորներուն համար :

Ը . Որովհէտեւ բոլոր ստակները հոսպիտի մնան, զօրքերուն թոշակն ու ձամբուն ծախտը միայն քաղաքը կուտայ . տրուելու թոշակն է իրեք ամսականը :

Վ . Պաշնագիրը կրկին օրինակ ընելէն ետքը՝ երկուքին ալ ստորազգեցին թէ Օիջի կոմսը և թէ Պաշտօնակալ իշխանները, իրեք հոգի ալ վկայ :

Վն միջոցին եկաւ Վանին սրբոյն Վարկոսի հրապարակը, ու մէջտեղը կեցած՝ կարճ բայց տաք ու զօրաւոր խօսքերով իմացուց ժողովրդեան թէ նաւարանը մեր ձեռքն է, անով հարկաւ նաև աս փառաւոր ու հոյակապ քաղաքը, և առաջարկեց որ կանչուի կեցիք հասարակաղութեան, կեցիք սուրբ Վարդէս . ժողովուրդին ալ ամէնքը մէկ բերան նոյն ձայնը կրկնեցին մեծ ցնծութեամբ : Վնկէց ետքը ըսաւ թէ Վենետիկի Խտախոյ մէկ մասն ըլլալով՝ պէտք է կանչենք նաև կեցիք Խտախոյ, և ան խօսքն ալ անպատմելի ուրախութեամբ կրկնեցին : Վրան քիչ մը անցաւ, քաղաքապետին պալատէն ալ ձանուցուեցաւ քաղաքին աղատիլը, ու Փալֆի և Օիջի կոմսներուն հետ եղած օրինաւոր զանազրութիւնը : Վէկ կրնայ պատմել ան ատեն այն բիւրաւոր ժողովրդեան ուրախութիւնը՝ որ կարծես թէ ինքնիքը կորսընցուցեր էր . . . Օարմանալին աս է որ նոյն ժողովրդեան մեծ մասը մէկէն ՚ի մէկ հեղեղի պէս վազեց լեցուեցաւ սրբոյն Վարկոսի եկեղեցին, ու Վստուածածնայ հրաշագօրծ պատկերին զիմացն ընկած՝ չէին զիտեր թէ ինչպէս յայտնեն իրենց ընորհակալու-

թիւնը որ այնպիսի սոսկալի վտանգէ ազատեց քաղաքը, և անանկ անկարծելիյաջողութեամբ դարձուց իրենց նախնեաց սիրելի ու փառաւոր հասարակապետութեան յիշատակը՝ յիսուն տարիէն ետեւ :

Ի՞ոյն օրը սկսան մէկէն 'ի մէկ 'ի գործ զրուիլ բոլոր այն դաշնագրին պայմանները . առժամանակեայ կառավարութեան գլխաւոր պաշտօնեաններն ընտրուեցան, զերմանացի իշխանաւորներն որ դեռ մնացեր էին՝ ելան գնացին, և Ա ենետկոյ աս նոր Հասարակապետութիւնը սկսաւ զարմանալի գործունէութեամբ ու խոհեմութեամբ ներքին և արտաքին բարեկարգութեանց ուշ գնել :

Հետզիետէ քանի մը օրուան մէջ բոլոր Ա ենետկոյ գաւառին քաղաքներն ալ ազատեցան Ի չստրիոյ ձեռքէն և իրենց հաւանութիւնը տուին Ա ենետկոյ հասարակապետութեան առժամանակեայ կառավարութեանը : Վիայն Ա երոնա, Ա անթուա և ուրիշ մէկ երկու բերդաքաղաքներ մնացին Ի չստրիացւոց ձեռքը, և Ա ատեցքի սպարապետն ալ Վիլանէն ետքաշուելով՝ հոն ամրացաւ . բայց ինչուան հիմա եղած յաղթութիւններէն ալ կ'իմացուի որ շատ չդիմանար Ա տալացւոց բորբոքեալ համաշխարհական եռանդեանը դէմ, ու Ա տալիոյ թերակղզին բոլորովին ինքն իշխան կ'ըլլայ :

Խակ մենք՝ որ աս ամէն փոփոխութեց անխոռվ սրտիւ հանդիսատես եղանք ու պիտի ըլլանք, կրնանք ամենայն կերպով վատահացընել մեր ազգակից եղբարքն որ թէ իրեւ օտար ու բարեկամ տէրութեան հաւատարիմ հպատակը, և թէ իրեւ պատուական Հայ անունը ըստ կարի անարատ պահողք ճանցուած ըլլալով ինչուան աս վայրէեանս, ասկէց ետքն ալ պատկառելի ու սիրելի մնանք աս հիւրընկալ երկիրներուն յեղափոխութեանցը մէջ :

Հ . Գ . Ա Յ Վ :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՏՈՒԱԾ Ը

Այնայութեան ։ Վրայ :

Վ ԱՏ մարդ իննայութիւնը ագահութեան հետ կը չփոխէ, շատն ալ ազահութիւնը իննայութեան հետ . անոր համար է որ չափաւոր իննայող մարդէն աւելի ագահ ու ձեռքը բաց մարդ կը գտնուի : Վ մէն մարդ իր վիճակին համեմատ իննայող պիտի ըլլայ, թէ որ կ'ուզէ իր վիճակին ընկած պատուովն ալ ապրիլ միշտ . վասն զի ան իննայելովն է որ չափաւոր ինչք ալ կ'ունենայ միշտ ձեռքը : Վ իտեմ որ շատ մարդիկ պիտի ըսեն . վաստակ կայ որ իննայութիւն ալ ընենք . շատ մարդ օրը վաստրկածով հազիւ կ'ապրի : Ա ենք ըսեր թէ որ և իցէ երկրի մէջ անգութ թշուառութեան ձեռքը մատնուած խեղձեր չկան, որոնց վաստրկածը կշտանալու չի բաւեր . բայց միթէ անդին քիչ մարդ ալ կայ որ իրենք զիրենք զանազան մոլութեանց տուած, առածնին կը վատնեն, կամ փուծումուծ բաներու ստակ կուտան, առանց ծերութիւննին կամ ընտանիքնին մտածելու : Վ ատ աւուրչքով աշխատող կայ Փարիզ, որ ամիսը ինչուան 70, 80 ֆունք կ'առնեն . և սակայն շատերը պարտքի տակ են կամ ստակ մը չունին : Վ իթէ անոնցմէ վար կը մնան խել մը զարդարակը ունայնամիտ մարդիկ, որ ձեռքերնին անցած ստակը հագուստի նման ծանրագին բաներու կուտան . և թէ որ ծոցերնին նայելու ըլլաս, անօթութիւն կամ պարտք կը գտնես . թող գինովութեան, ստրկով խաղի, անառակութեանց և ուրիշ բաներու համար կորած ստակները : Վ ը և իցէ մարդ երբեմն պէտք է որ զքօնու, մաքուր հագուի կապուի, բայց միշտ իր վիճակին համեմատ՝ որով իր վաստա-